

ՆԱՄՐՉՈՒԹԵԱՆ ԶԳՏՈՒՄՆԵՐԸ

Բ.

Արտայայտապաշտները կը փնտռեն իրենց նիւթերը արուեստի բացառիկ երեւոյթներուն մէջ: Նիւթին ընտրութիւնը խառնուածքի յայտնութիւն մրն է արդէն: Նիւթերը չեն միահար ընկերային կարգաւորուած ոչ մէկ զաղափարի: Մեռած է իրենց մէջ տեղական ամէն աւանդութիւն: Հեռու են արուեստի ազգայնականութենէ ու կը ներշնչուին նւրովայէն անդին՝ արեւեան քարագարթութենէն եւ վայրենիներու արուեստէն, ալավի ցեղերու եւ պարոցներու տարօրինակ խաչաձեւումներ, որոնք այս արուեստի հոգեկանի ձգումով հաւաքած են ընկերային համանման կաղմաւորուաներ, առանց երբեք լուրջ յարաբերութիւններ նախապէս ունենալու:

Գրեթէ բոլոր արտայայտապաշտները կու զան գիտական ու գրական ուսումներէ: Արուեստի համատուածը իրենց մէջ կը սկսի 40 տարեկանին: Հասակ՝ որ ըստ երեւոյթին պէտք չէ այլեւ որոնէ այլ տայ, պէտք չէ ծրագրէ յայտագրեր՝ այլ ներկայացնէ զանոնք իրադրուած:

Արտայայտապաշտութիւնը հատական արուեստի աւանդութեան հանգէպ է այն ինչ որ է հերեաթիկոսութիւնը ծմարիս կրօնին հանգէպ: Ան կը պարունակի ծմարտութեան տարրեր բայց չափանցեալ եւ քմահած: Կը կտրէ ժամանակին և մէջոցին պարունակած կաարի, հեռաւոր երկիրներու եւ ժամանակի առուեստագէտներուն հետ զգացումի մերձութեան կամուրջ մը ձգելու համար, առանց

անդրադառնալու սակայն թէ իրեն կը պակսի կարելիութիւնը պատահականէն տիեզերականին բարձրանալու. մեղանչելով՝ հաւատալուն մէջ թէ արուեստագէտին աշխարհնը կրնայ բաւել արուեստի աշխարհին: Անզուչտ ազնուական է արուեստը հոգիի արտայայտութեան բարձրացնելու առաջարկը այս արուեստագէտներուն, եթէ հոգին դղայարանի գունդին մէջ քաշուած չըլլագ, ու իրենց գարդապետութեան հետեւող մեծագոյն խերակը չափանցութեան այլանդակութիւնը չպատրաստէր:

Արտայայտապաշտութիւնը հիւսիսային հուզիներու արուեստն է ու հակադրութիւնը տպաւորապաշտութեան: Առաջինը համադրական է, երկրորդը՝ վերլուծական: Առաջինը գաղափարական է, երկրորդը՝ իրական: Առաջինը կը մերժէ բոլոր աւանդութիւնները, երկրորդը կը զումարէ աւանդութեան երկար անցեքը: Առաջինը կ'որոնէ բացարձակը, երկրորդը կը մնայ յարաբերութեան մէջ: Առաջինը կը վերադառնայ զարդարանկարային սեռին, քմահաճորէն կոտրելով ձեւակերպը ու վերարժեցնելով հին աշխարհն ու վայրենիներուն արուեստները, երկրորդը անտարբեր է այս բոյուրին:

ԿԱԿԻՆ

Արտայայտապաշտութեան հիմնադիրն է Կոկէ: Սորվեցաւ Փարփակ Փիսարոյի, Տըլայի եւ Անդանի չընանակին մէջ: Նաև փորձեց Անդանի պէս գոյներու առտայայտութիւն մը լոկ: յետոյ մեկնեցաւ վայրենիներու կղիները նախ-

նական զգայութիւններ որոնելու համար :

Կոկէնի գրեթէ ամբողջ կեանքը ընկերական պայմանագրականութեան ու ժամանակակից զեղագիտական վարդապեսութիւններուն դէմ արհամարհանք մը եղաւ . որուն ուժը զուղութեան ահմաններն անցաւ, զրկելով զինքը հնո՞ւ ու զաւակներուն մօտ ապրելու հանոյթէն, դէպի այլընթերու հեռաորդ զդիմերը ինքնաբորման զառն տառապանքին մէջ արուեստ երազ մը իրականացնելու եսասէր հրաժուանքով : Հաւատաքի ու կամքի տոկուութիւնը վարդկեան մ'իս կ չլից զինքը թշուառութեան ու հիմանդրութեան բաղմածեւ սպառնալիքներու գիմադրաման մէջ : Միայն զառումը, զինքը հասկնալ չուզողներուն հանդէս ունեցած ցասումն էր որ սեղմեց մշտարորդ հոգին կամչուա հեգնանքի մը թունաւոր ժոյութեանը մէջ որ անկէ վերջ մնաց իր կեանքէն անբաժան :

Կեանքի նոր երեւութիւնը զոր կը յայտնեն կոկէնի կտամները, սովորական ու աւանդական արուեստի ձեւերուն վարժուած հասարակութեան հոդիին ննջող խաղաղութիւնը սկսան ցնցել : Յայտնուածն նկարչական նոր աշխարհայեցի մը լոյսը, հակառակ հանրութեան գեն յամառող կեցուածքին՝ յառաջացաւ, ինքոյնը պարտադրեց ու ափրագետեց : Բայց ո՛րքան տառապանքներու զնով ի՞նչպիսի երկար ու փշու ճամբաններէ ստիպուեցաւ յոզնաբեկ քայլէ ընդհանուր հասկացողութեան հասնելէ առաջ :

Երբեմն կեանքի անգութ հարուածն այ որ ինքն իր մէջ կործանում մըն է դժբախտութիւններու երեւումով, անհրաժեշտ է արուեստի հոդիին : Դժբախտութիւնները յաճախ մրրճահարելով միտքն ու սիրտը, կը նրացնեն ու միշտ աւելի յանդուական մզումք՝ որով երկու անգամ զինեց իր ձեռքը, կտրելով նախ ականջը ու յատոյ գաղրեցնելով կեանքը : Եթէ այս եղերական ինքնաշաշշարանքը կը ստուայ անբացարելի ինենթութեան մը երեւութը, կը ծնի սակայն ինքն իր վրայ հակած այն հոգերանութենքն որ պատրաստ էր ամէն սահման անցնելու այնքան աւելի ուժով՝ որքան աւելի ուղուած էր կործքի զանգակին մէջ եռացող կեանք մը, կենսունակ, բաց ու անկեղծ արտաքրնի մը տակ ծածկուած :

Ֆան Կոկ հունի հոգեկան ոչ մէկ մերժաւութիւն կոկէնի հետ, որքան որ շատեր ջանան փասալ կամ զամանակ նկարագիր որոնող դժբախտ մըն է . կը նկարէ զժիկներով ու միշտ անխատ զոյներով առանց բաղադրելու . ու այս ձեռով կը մօտենայ նոր-տպաւորապաշտներուն : Իր վայրանկարները կորով ունին ու զարդանկարային ուղղութիւն : Կը զզայ իրերու հոգին ու հոն կը մղէ իր համակրութիւնը : Իր նամակները

լով : Ծնաւ ազնուական ու տառապեցաւ մինչև մեծութիւն :

ԺԱԼ ԿՈԿ

Եղաւ միսորիկ տեսութիւններու ուսումնասիրութեանց արդիւնքն ու աւոնց զոհը : Նախահամութեան անսահմանին ու մարդկայնութեան յարաբերականին տառւմնասիրութիւնը պատրաստեց տարօրինապէտ զերադրդի այլասէր հոգի մը, որ հոգին լուսազուրկի խաւերուն մէջ աշխատող մարդկութեան կենդանի դոհերուն Աւետարանի քարոզիչն եղաւ : Որուն ննդիմչին զդաց թէ վարդապետն է այս ամենամեծ արուեստագէտին՝ որ փոխանակ կտաւի կամ քարի վրայ աշխատելու, կաշնատէր մարդկային կենսնամբ մարդունին վրայ, կը ընկէր չողեցն արձանները, կը չինը անսահման մարդերու ձեւափոխումով : Հոգեկան համոզման այս ուժեղ տպաւորութեան տակ Ֆան Կոկ 33 տարեկանին անդիմադրելի պահանջ մը զզաց մկարեւու, եւ մտաւ Անվերսը ականքելին :

Ֆան Կոկ, իր զեղագիտական նոր եւ ինքնատիպ աշխարհայեցքին տակ հետզհետէ աւելի բացարձակին տիրապետելու հրաբխային ուժով, նկարեց յարաճուն զերազութեամբ մինչև այն ողբերգական մզումք՝ որով երկու անգամ զինեց իր ձեռքը, կտրելով նախ ականջը ու յատոյ գաղրեցնելով կեանքը : Եթէ այս եղերական ինքնաշաշշարանքը կը ստուայ անբացարելի ինենթութեան մը երեւութը, կը ծնի սակայն ինքն իր վրայ հակած այն հոգերանութենքն որ պատրաստ էր ամէն սահման անցնելու այնքան աւելի ուժով՝ որքան աւելի ուղուած էր կործքի զանգակին մէջ եռացող կեանք մը, կենսունակ, բաց ու անկեղծ արտաքրնի մը տակ ծածկուած :

Ֆան Կոկ յունի հոգեկան ոչ մէկ մերժաւութիւն կոկէնի հետ, որքան որ շատեր ջանան փասալ կամ զամանակ նկարագիր որոնող դժբախտ մըն է . կը նկարէ զժիկներով ու միշտ անխատ զոյներով առանց բաղադրելու . ու այս ձեռով կը մօտենայ նոր-տպաւորապաշտներուն : Իր վայրանկարները կորով ունին ու զարդանկարային ուղղութիւն : Կը զզայ իրերու հոգին ու հոն կը մղէ իր համակրութիւնը : Իր նամակները

Հարուստ են նկարչական գիտողութիւններով որոնք կը յայտնաբերեն ինքնատիպ զդայնութիւն մը:

Այս երկու ծայրայելք նկարագիրները (Կոռկէն եւ ֆան Կոլ), մէկը ծովուն լուսաւոր աղնուականութեամբ ու միւսը կրակի մը լափող տաքութեամբ՝ Ֆրանսայի մէջ պատրաստեցին ամբողջ աշխարհի համար գեղագիտական նոր աշխարհաճայտցք մը՝ անոնեղիսալի կրորով ուղիղ ուժեղ ինքնատիպի մը, որ ունէր ամէն բանի առաջ գուրգուրանք աշխատանքին, ծանր ու հաստատ կարունութեամբ թիմաղիծ մը հողին սեւենած՝ Սեղան անունին տակ: Այս երեքը, խոր եւ պերճախօս՝ այն դիլ ձայնին են որ կը բարձրանայ ժամանակակից նկարիչներու խմբերուն:

ՄՈՒԽՆԾ

Աւգվնօրէն տպաւորուող հոգի մը եղաւ Մումչ, իր ստացած չափաղանց կրօնապաշտ կրթութեան հետեւանքով:

Նախ կ'ուսանի ճարտարապետութիւն, յետոյ շուրով կը լեէ զայն Քրիստիանիայի Գեղարդուեանից քարժարանը մտնելու համար: Հոն կը սորմի Քրանոսական տպաւորապաշտութիւնը րայց չի կապուիր անոր: Մինչեւ 25 տարեկանին կը նկարէ հոդերանական եւ արտարայտապաշտական ուղղութիւնով: Կառավարութեան կողմէն կը դրկուի Փարիզի իր պոռեւստր կատարելագործելու համար ու հօն կը կասուի վերնականական արտարայտապաշտութեան: Հայրինք վերաբարձին, Քրիստիանիայի համայստինին մէծ արահին համար կը նկարէ երկու շաբաթութիւն՝ «Պատմութիւնը և «Բնութեան որոնումները»: Մունչ եղաւ նաև վիճակութիւն պատկերագրող ու գրոր:

Մանկական կենաքը մեծ կարեւորութիւն ունի արուեստագէտին նկարագրին կազմութեան մէջ: Մունչ ունեցաւ մանկութիւն մը առանց մանկական բանաստեղծութեան, տպապակող ու զաժան եւ ուր բնութիւնը գետեղած էր սուր ու գաղանա զգանութիւն մը, աւելի եւս գաղանցներով կենաքին գուարթ կողմը միայն տեսնելու սահմանուած իր տարիքը: Այն հասակին՝ երբ կ'ունենայ առաջին շփումը

կեանքին հետ, մտածկոտ ու մելամաղձոտ երեւորթի մը տակ ծծմբային գեղնութիւն մը կը համակէ ամբողջ հոդին: Բարոյականի ու կենցաղի այս վերիբայրումները կ'իյնան ու կը ծլին արուեստագէտին զգացողական զաշտին մէջ, ու վառ երեւակայութեան հետ հետպհետէ ամող ու զարդացող Փիզիքականով կը պատրաստեն արտայայտապաշտութեան նարկեր:

ՀՈՏԼԵՐ

Ինկը գպրոցին պատկանող Մէնի աշակերտ է զուլցերիական ծագումով: Սկսաւ գերմանացի Էոլիդիսիներու օրինակով ու նմանեցաւ Տէնձէլիք գծագրութեան մէջ: Եւեոյ նըւիրուեցաւ այրաբանական սեռին, որով ներկայացուց վերացական մարդը տեղի ու ժամանակի պարագաներով: Ճարտականերոն ու ապաւորապաշտութեալ համար հոտլէր որո՞նց իսաւարկան շարագրութեան գեղեցիկ կարգարման ու հոռոյթի օրինքները: Հոտլէրի գծագրութիւնը ընդհանրապէս մարդկային ֆիզիքական ուժի գեղեցկութեան պաշտամունք մընք է: Իր զարդանկարային հոյակապ կտաւները, վառ զոյներով, կը սնանին շեղային դիցաղներական ու պատմական նիւթերով ու նկարագիր ցայտեցնող առնական կորոյնվով:

Վայրանկարի մէջ Հոտլէր տպաւորապաշտ է: Կը սիրէ իր երկրին վեհաշուգ լիոներուն խաղաղութիւնը: Իր հոգին կը թթմայ այդ բարձունքներուն համաստուածացին վայրիկանի հաղորդութեամբ:

Հոտլէրի երկրորդ շրջանին արուեստը, որ համաշխարհային համբաւ մը պատրաստեց իրեն, եկապր տարիներու բեղուն ու ցաւանանջ լուսութեան ծոցը հասունցած՝ յանկարծական եւ անհապակի ծաղկութ մը ունեցաւ, նման այն ասարցինակ եւ հրաշակի արեւադարձ ծաղկին՝ որ երկարաւել ամյութենէ վերջ կը ծաղկի յանկարծ, իր եռուն գեղեցկութեան մէջ կերպարանափոխելով ամրուց առնակը:

Արտայայտապաշտ երկրորդ սերունդը՝ որ այս օրուան հասուն սերունդն է, կը կազմուի 1880ի չուրջ, իսումք մը արուեստագէտներով որոնց գույքն է հանրի Մաքիս:

ՄԱԹԻՒ

Աշակերտեց խորհրդապաշտ ու զաղափարապաշտ Կիւթավ Սորոյիք. բայց չուսով ձգելով իր վարպետին ուղղութիւնը, միացաւ նորուսպարապաշտներուն։ Կոկէնի միջոցա ճանչցաւ սեկերու արուեստին կերպնկալը (plastique) բայց շկապեւեցաւ։ Որոնեց գունական զուտ արժէքներ։ Իր կոտաները, հոռու ճարտարապետական կառուցումէ, ծորուն ու խորափոկ ճեւակերպերու մէջ գոյնի անջատ մասեր են։ առաջ ճեւակերպի (formic) ինամքին։ Ասոր համար ինչ եւ իրեն ճեւելորդները անուանուեցան Փօլ, Էնֆոնդրան եւ կամ Էնվէրքեպի։

Մաթիսի արուեստը գիրիմաց է, գոյնը՝ կարելի է ըստ աչքառու եւ ճաշակաւոր, բայց նիւթերը ռամիկ են ու մինչեւ իսկ անկապաշտ։ Եթէ քիչ մը շափաւորութիւն, ինամք ու չորս ունենար, կարելի պիտի ըլլար գնել զինքը արդի զգայնութեան արդէքաւոր արտայայտութիւններու շարքին մէջ։

ԱՌԲԱՆԱԼՐԴԱԿԱՌՏՆԵՐԸ (CUBISTES)

Աւրիշ ուղի եւ ուրիշ միջոցներ ունի խորանարդապաշտ — արտայայտապաշտութիւնը։ Այս կը սեղմէ ճեւակերպերը իրենց երկրաչափական արտայայտութեան մէջ, իրր հիմնադիր ունենարով սպանիացի Փալլօ Փիհասօն։

ՓԻՔԱՅՈ

Սկսաւ տպաւրապաշտներու մէրկ ճեւով ու ոճաւրման (stylisation) մէկ որոշ ճրգառուով։ Երկու տարի շարունակ նկարեց ընկերարանական նիւթեր։ Ցեսոյ՝ ուսումնասիրելով խափչիկ գիմանկները, եղաւ խորանրդապաշտ։ Իր որոնումներուն մէջ քննադասները Տիրէրի գործերուն նմանութիւնը դատան։ Սակայն չուսով փոխեց իր աշխատելակերպը։ Այս անկամ ութշարիւրի մաքուր ու յստակ դիմերու մզումէն հմայուած։ Ֆրանսայի մէջ նորդասականութեան զպրոց մը Հիմնեց, որ յանց, գիծի նրութեան համար կոյուեցաւ էնկրիզմ։

Փիհասօն ունեցաւ գործն հետեղորդներ ամէն երկրի մէջ, մասնաւրապէս Խալիոյ եւ Գերմանիոյ մէջ։ Իր խորանարդապաշտութեան միացողներն են՝ Լէծէ, լը Ֆունքիէ, Պրաք, կրի, Տրլոնէ, Մէմիրը, Տրրէն եւայլն։

ԲԻԺՈՒԱ

Արտայայտապաշտութեան ուրիշ յայտնութիւններ են Ռուսիք։

ՔԱՐՆԵՏԻՆՄԻՒ

Գիտական ուսումնիքէ վերջ 30 տարեկանին Ֆօն Շբամէի հետ նկարչութիւն կը սորմի ու տասը տարի վերջ կը հաստատէ իր ոճը։ Քանտինութիւն յարեցաւ նուրբ գոյներու եւ վիճերու միջոցաւ ստացուած արտայայտչ նկարչութեան, տեսակ մը նկարչական երաժշտութեան՝ որուն հասնելու ճիր շխանաց։ Բայց իր նկարները կը նմանին ապագայապաշտութեան մէկ քանի ստեղծադրութիւններուն, առանց սակայն անոր թանձրացեալ կայունութիւնն ունենալու։ Գրեց զիրք մը արուեստի հոգեկանութեան վրայ, ուր կը ջանայ ամփոփել արուեստի մասին իր տեսութիւնները։

ԵԱԿԱԼ

Կ'ուսանի Փարիզ Սեզանի շրջանակին մէջ ու նաեւ խորանարդապաշտ Լէէէի քով։ Ոչ մէկուն կը կապուէ ոչ միւսին։ Ապագայապաշտներուն պէս արտագութիւն եւ շարժում տալ կը ջանայ ու գունաւոր պրիմակներու մէջ կը քանի ճեւակերպերը, ու, մեծազոյն քմահանոյքի եւ խորդանանական նպատակներու հասնելու համար կը ներկայացնէ զանոնք թափանցիկ։

ԳԵՐՄԱՆԻ

Գերմանացին, բոլոր ժամանակներու մէջ այ ունեցած է Հոգեկան անցագենալի փափաք մը, երեսյթէն աներեւոյթը տեսնելու, Փառութեան ներշնչութէն անհունութեան թափանցելու, աշխարհի զաղափարական բոլոր երեսյթերուն մէջ ինքզինքը արտացոլցած տեսնելու բնադրյ։

Գաղափարական բարձունքներու մզտող Գերմանիան արտայայտապաշտութեան մէջ իշաւ ծայրագոյն գուեկութեան ու լրութեան։

ԷՄԻԼ ՀԱԼԼԻ

Նօլուշ գերմանական արտայայտապաշտութեան գլուխն է։ Քառասուն տարեկանին, երբ դեռ իր արուեստին ճաման չէր դասծ, կոկէն կը ներշնչէ իրեն նախնականութեան ճաշակը։ Կը գաղթէ գերմանական հարաւային զաղութեարը, ուր, համաշխարհային պատերազմին կը փակուի։ Իրմէ կը մանա ևնաթիւումօրթեար։

վայրանկարներ ու սրբադան պատկերներ:

Նոլոյէ կը նկարէք առանց առարկային շըրջագիծերը նկատի առնելու: Իրեն համար ձեւակերպերը գունական բիթեր (շշեհ) են պարզապէս, որով իր կտաւեները կը նմանին պարզական գորդերու, զուրկ՝ ձեւակերպէ ու ժաւալէ:

ԿԱՄՈՒԽԻՌՁԼ

Տրէզունի կամուռքին հիմնադրութեան ի յիշասակ, 1906ին կը կամուռք զեղագիտական այս շարժումը, կամ աւելի ճիշդ՝ միութինը, որուն գիտաւոր հիմնադիրներն է Պրիմ Հեֆէլ:

ՀԵՓՔԲԵԼ

Կոսանի ճարտարագիտութիւն: Իրեւ նըկարիչ ինքնուսոյց է: Երկար տարիներ նկարչական անդամաննեն մէջ թափառելէ վերջ կը նուրբութ խորանարդապաշտութեան: Կարծր եւ անփեւնաւոր շըջագիծ մը ունի չափազանց վաս գոյներու մէջ: Ըրաւ նաեւ փորագրութիւն եւ վիճակրութիւն, պահելով միշտ կարծր նկարչիրը ամէն բանի մէջ:

ԼՈՒՏՎՈՒԿ ՔԻՐԻՔՆԵՐ, որուն ճարտարապետական շարդարութիւններուն մէջ արդի կեանքին ներնշումը կը ցոլայ:

ՄԱՐԴՍ ՓէշՇԹՈՅՑԻ, նուրիուեցաւ առաւելապէս զարդարանկարային սեռին: Կոլէնի եւ Նոլոյէի ազդեցութեան առակ ճամբորդեց վայրենիներու կողիները ու հոն զգաց եւ արտադրեց սեւերու արուեստէն շահեկան նմուշներ:

«Կամուռքի» արտայայտապաշտութեան կը ժիանան նաեւ Միւլլէր եւ Նօլոյէ, Քիլլի, Փարլ Շիլին եւ Բօրլուֆ որ նկարց նաեւ որրազան սեւը բիւզանդական ձգումով:

ՎԵՐԻՆ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐՈՒՆ ԽՈՒՏԲԵ

ՔԱՂԱՐ ԿՈՍՄՈՒՄ

Կը կամուռք էլ կրէքոյիք, Մանէր և Սնազմի գլորցներուն տպաւորութեան տակ: Միշտ կրօնական ձգում մը ունեցաւ ու շարադրեց շաս մը սրբազն նկարներ ուր գոյնն է որ կը տիրապետէ, շարժման մէջ գոյն մը՝ որ կը պըրէկ ձեւակերպն ու հեռանկարը:

Իր կինը՝ Կասբար – Ֆէլսէր, ամուսնուն զեղագիտական շարժման կը հետեւի ու կո

դառնայ նկատելի վայրանկարչուէի մը:

Գերմանական կրօնական արտայայտապաշտութեան միան նկարիչներն են իվերձ, Ճիօրդոյի արուեստէն կը ներշնչուի: Էսէրարտ, պարզաբանող մը եւ միեւնոյն ատեն գոյնի վարպետ մը (ինչպէս Փակողիս), կոտրած եւ անկանոն ձեւակերպերու մէջ:

ՀԱՅԱՆՏԱ

Բաց ի Ֆան Կոկչն, որ կը նկատուի մինեւրոպական արտայայտապաշտութեան գլուխներչն, Հոլանտա ունի ժամանակակից արուեստի բաւական ծաղկած երկու գլուղոցներ:

Ա. Լահէի դպրոցը, որ հաւատարիմ մնաց տպաւորազամեներու յայտադրին: Այս գլորցին կը պատկանին Մարիս եւ Ֆլորիս Յնէրը որ նուրբուցած «Նաթիւո-մոթ»ի սենին:

Բ. Ամսբերտամի դպրոցը, որ բաւական ուժեղ է իր արտայայտապաշտական նկարագիրով: Ասոր կը պատկանին զանազան զաղափարի եւ խանոնածքի նկարիչներ:

ԵԽՆ ԹՈՒՐՐԾՓ

Խորհրդաւոր այլարանութիւններ կը նկարէ, ճարտարապետական շախտգործիւններ կ'ընէ ու պարնդի վրայ կը փորագրէ: Կաթոլիկութեան գիրլիք կը նետուի քառասունքնինդ տարեկանին, եւ այնուեածեւ կ'արտադրէ սըրբազան նկարներ միշտ գծային ու ճարտարապետական կարծրութեամբ:

ՖԱՆ ՔԻԾՆԻՆԾՎՐՊՈՒՐԿ

Խորհրդապաշտ փիլիսոփայ մը եւ հեղինակ՝ գեղեցագիտական զաղափարներ գիրքին, որ կ'ամփոփէ իր արուեստին յայտագիրը: Վեսանք ներդաշնակութիւնն է նիւթին ու հոգիին, արուեստը պէտք է արտայալու զայնձ կ'րսէ: Բաւական ճարտարութեամբ կը ցաւթանձրացնել իր պաշտպանած զաղափարները մինչեւ որոշ ըրջան մը, յետոյ չեղցաւ, երբ սկսու, Հոգեկան նպատակներու համար պատայապաշտութեան տեսութիւնները օգտագործել արրազան նկարներու մէջ, գործածելով գոյնը իրեւ խորհրդանիլ:

(Շաբաթակելի)

ԶԱՐԵՀ ՄՈՒԹԱՖԵԱՆ